

կնոջ մահուան մասին, վերադարձաւ ոչ
թէ մանկոներու երկիրը, այլ մնաց Chaul,
և 1615-ին դեռ ողջ էրս⁽¹⁾:

Այլդ ժամանակներէն վերջ հոռոմէական
քարոզիչներէն ոչ ոք ճամբորդած է այդ
կողմերը, թէև յարատեօրէն երթ ու դարձ
ըրած են կարաւաններ, որոնց հետ հայ
վաճառականները չեն քաշուիր ընկերա-
նալէ, և կը կատարեն ճամբորդութիւնը
տպահովութեամբ⁽²⁾:

Իսահակ ըստ երեսյթին պարսկահայ
էր, նաև ամուսնացած: Այս մասին որոշ
վկայութիւն ալ կը տրուի: Իսահակի կինը,
որոն ուր գտնուիլը անձանօթ կը մնայ,
մեռած էր 1605-ին: Իսահակ կրօնաւոր մը
չէր, վկայութիւնները ատոր հակառակ ցոյց
կուտան, ինչպէս տեսանք՝ Գոէզ ալ կրօ-
նաւոր չէր, այսինքն ոչ պաշտօնապէս, այլ
աշխարհական մը որ կրօնական քարոզչու-
թեամբ իր նախլնարած ձեզուիտներու
կարգին օգտակար կ'ըլլար:

Գոլով հայ վաճառականներուն՝ անոնք
ալ պարսկահայ վաճառականներ ըլլալու
էրն: Մանօթ է որ Շահ Աբբասի օրերուն
Պարսից վաճառականութիւնը Հայոց ձեռքն
էր. Մագան հաստատուած Զուղայիցի
հայ վաճառականները թափանցած էրն
Հնդկաստան, ուր բարզաւած ու ճոխ կետնք
մըն ալ կը վարէին, որով անհաւանական
պիտի չըլլար հետեցնել՝ որ հայ վաճառա-
կաններ մեծ կարաւաններու միացած՝ ԺԶ-
ԺԷ գորերուն շատ յաճախօրէն ներքին
Ասիա և Չինսատան և այլուր կ'երթային
ի խնդիր առետուրի: Սակայն այս մասին
իր հազոյն որոշ վկայութիւն միայն Գո-
էզի և Իսահակի ուղեգրական յիշտակու-
թիւնները ունիմ, ուր անանուն՝ պարզա-
պէս՝ հայ վաճառական ձեէն դատ ուրիշ
մահրամասնութիւն չի տրուիր,

Առետրական ապրանքներուն դալով
ըստ իս ատոնք հիւսոււածեղէն, դիպակներ,
և հում մետաքս էին զլաւաւրաբար, քիչ
ինչ փղոսկը, թանկազին քարեր, դեղ և
ներկ, խունկ և զուցէ նոյն խսկ յախճա-
պակի և Թուրքեստանի զորդեր:

Աւելիքա, Գանգան Յ. ՔիիրՏեսն
U. S. A.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԻՒԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ

ՆՈՐԱԴԻԱՏ ԱՐՁԱՆԱԳՐԻԹԻՒԽՆ ԵՒ ԵՐԿԵՐ

8. Մեզ կը մնայ մի քանի խօսք ասել
Զեռազրի մասին, որտեղից առնուած է
այս վկայաբանութիւնը, որ հազուադիւտ
է եւ ոչ ընդհանրացած Յայսմաւուրքների
մէջ, այստեղ էլ վերջին վկայաբանութիւնն
էր, մի ապացոյց նոյն մտքի: Առաջին ան-
գոմ տեսել էինք այն Աշոտ Յովհաննիս-
եանի մօտ և հարկաւոր քաղուածքներն
արել մեր Խազբակեանց աշխատաւթեան
համար. բայց յիտոյ տեղեկանալով, որ
Մասրի սկանականութիւնն է, խնդրեցինք
հնարաւորութիւն տալ մեզ արտազրկու-
ամբողջը, որ եւ սիրավիր կերպով կատա-
րեց: Ժամանակի սղութեան պատճառով՝
հազիւ կարողացանք վկայաբանութեան հնա-
արտազրկու եւ զրցի յիշտակարանի այն
մասը, որ իրական տեղեկութիւններ էր
տալիս ձեռազրի ծագման մասին, առանց
նորա բովանդակութեան մանրամասն ծա-
նօթութեան եւ չափազրութեան:

Յայսմաւուրքս մեծ զիրքով, կաշեպատ
կազմով ձեռագիր է, լաւ բոլորազիր եւ
թուղթ: Գրիչն է Խաչատուր քահանայ.
որի հայրն է Յորդանան, մայրը Աղութ.
զրել է «ի թվարերութեանս հայկազեան
տումարի Զ եւ Թ. ի գաւառս Արարատ-
եան, ի գեաւզն Աւրծ կոչեցեալ, ընդ հո-
գանեաւ որ. Աստուածածնին, ի հայրապե-
տութեան տն. Գրիգորի... ի յաթոռ որ.
կշմածնի, եւ յաշխարհակ սլութեան Զա-
հան Շահի»: Աւրծը այժմ Բէշչքեանդ կամ
Բէշչտաղ կոչուած զիւզն է, Վեղիի մի-
ջին հոսանքում⁽¹⁾, ուր սկսում է լեռնա-
յին մասը, զէպի ակունքները, բարձրա-
նողով. արձանագրութիւնների մնացորդ-
ներից գատելով՝ Օրբելեանց իշխանութեան
մաս: Խաչատուր զրցից մեզ յայտնի են եւ

(1) Անդ 586-587, (2) Անդ 587:

(1) Հրատ. Յօմ. 1913 մեր յօդուածը՝ Nomow-
cbo Marcaura և Muma-Xamynn եր. 231:

ուրիշ ձեռագիրներ, մի աւետարան Զ և
Ժ. թույին եւ մի Մայսոց 1473 թույին, «ի
հոչակաւոր զաւասոս Արարտանան, ի գիւ-
ղըս, որ կոչի Ռուծ, ընդ հովանեաւ որ.
Աստուածածնիս եւ որ. Ստեփանոսիս»⁽¹⁾։
Նորա աշակերտն էր Վրթանէս զրիչ, որ
1491 թույին զրել է մի Յայսմաւուրք, «ի
յանապատիս յԱւրծայ, որ կոչի Արջառու-
րեկ»⁽²⁾։

Ստացողն է Մելիքսեթ կրօնաւոր՝ «ի
վայելում անձին եւ յիշատակ հոգոյ իւ-
րոյ եւ ծնաւզաց խրոց Գուգարին եւ Սիր-
մին եւ քըւերցն Թանկսուղին եւ Թամիւ-
կին»։ Մելիքսեթ արեղան՝ իւր ձեռքով
զբած յիշատակարանի համեմատ՝ Էրերան
փոքրիկ վանքի վանահայրն էր, Աւրծից
զէպի հարաւ եւ Զինջիրլուի Ա. կարապե-
տից քիչ զէպի հիւսիս՝ Դաղրլու զիւղի
մօտ, Շահապլու եւ Ա. Խոչ զիւղերի մէջ,
զէպի Վեղիի գաշտը նայող լերան լանջին։
Զերքիս տակ չունենուով այժմ վանքի
նկարագրութիւնն ու արձանագրութիւննե-
րի արտագրութիւնը, որ կատարել ենք
անձամբ, չենք կարող ժամանակագրական
եւ պատմական ճիշդ տեղեկութիւն տալ,
բայց վաղ չէ քան ժԴ. զարը։ Այն ձե-
ռագրի մէջ Մելիքսեթ արեղան նկարա-
գրում է իւր շինորարութիւններն ու աշ-
խատանքը։ Չշնչեցի զժամատունն եւ ըզ-
կրկին գաւիթո եւ վերկու տնտեսապատճա-
սամառան եւ ձմեռան . . . նորոգեցաք ըզ-
վանքս եւ չնորհագարդ զարդարեցաք եկե-
ղեցիս սպեսատիւք պատարագաց, նաև ման-
կամբք որ. սիոնի, զոր տր. Աստուած ի
կամս իւր պահեսցէ, ամէն»։ Ազա զրել է
տալիս եւ ոյս Յայսմաւուրքը եւ նուիրում
«ի որ. վանքս Էրերան կոչեցեալ ի զուսն
որ. Աստուածածնիս եւ որ. Գէորգիս»։
Ենթում է յիշել իւր ծնողների եւ քոյրե-
րի հետ, որոնց անունը յիշուեցաւ, եւ եղ-
բայրը Տիրացու, նաև «վարպետին միոյ
տր. Արքսին երախտաւորին»։

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊ. ՅԱՎԱԼԻՔԵԱՆՑ

Ե. Նախաջնեան

(1) Բարխուտարին. Արցախ, եր. 270; 2եռ. էջմ. № 964 (կար. 944)։

(2) Ալիշան. Այրարատ, 443։

ՆԵԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

ՅԱՒԵԼՈՒԱԾ

Ի ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՍ Ս. ԵՓՐԵՄԻ

ՎԱՍՆ ՆԻԿՈՄԻԴԵԱՅ ՔԱՂԱՔԻ

(Չար. Սիոն, Թիւ 4 էջ 123)

Որպէս զի ինքն յազթէ, յորժամ բազմա-
նայ քան զըմբռզու⁽¹⁾ իւր։ Հրաւիրեա առ
նա զկարաւաս, զի պարտեսցի ի մէջ բազ-
մաց։ Թէ ամաչես խորդ զգենուլ որ սա-
կաւն է, յորժամ զգեսցիս, սակա՞ւ է խորդ
մեղաց մերոց, եւ մոխիր սրբել զներկուածս
մեր։ Թէ ամաչես խարացն զգենուլ, պատ-
կասեա ի էկտի զարդուէ։ Առ սակաւ ի
խարացն հանդերձէ, եւ էջ ի զարդս տա-
նաց⁽²⁾։ Առ քեզ զմիջին հանդերձն, մի
զիկափ եւ մի զզցուց⁽³⁾։ Թող զխոնարհն
եւ զբարձունս, եւ ընտրեա քեզ զմիջինս։
Մի՝ մի աւր առ խոնարհութիւն, եւ միւս
աւր առ փափկութիւն։ Մի՝ մի աւր առ
տիրիւ, եւ միւս աւր առ զբանս։ Կամ
վերացաք ելեր յերկինս, կամ խոնարհե-
ցար իջեր յանցունդս։ Խիստ է քեզ բո-
կութիւն, մի՝ աղանդիր լկտեբոր⁽⁴⁾։ Մի
պաշտեր զբոկութիւն, եւ մի զկտի հան-
դերձ ոտից։ Մի աւր խոնարհութիւն միծ,
եւ միւս աւր միծ զարդարանաւք։ Ի միւս
ժամու լալիւն յորդ, եւ միւս աւր ծազր
լիտի։ Զայնչափս ընտրեա քեզ որ յաւրի-
նեցան յընտրողաց⁽⁵⁾։ Ցածուն աւդ վայելէ
ոտին, որ գայ յազաւթս, զայ առնուլ զաւ-
զնութիւն։ Մի վխասեսցէ տեսողաց, սէզ
կաչկի չէ աւրէն կոխել զզուն Աստուծոյ։
Ա՛ որ զաս ի հաշտեցուցանել, մի՞ զար ի
բարկացուցանել, Յորժամ խոնդէ պար-
տուոր ի մնձ խոնարհութիւն իջանէ, զի
զարթուուցէ խոնարհութեամբ զողորմու-

(1) Օր. ունի զմբռզս։

(2) Բառդ տանաց ինձ անձանօթ. զուցէ աղա-
ւազեալ զրութիւն, վիսկ. պատանաց։

(3) Այսպէս զբեալ յօր։

(4) Նորածիւ բառ։

(5) Օր. զրէ յներողաց։